

Վահացի՝ ատիկա արգիլեռու համար. յեսոյ գարձեալ իսկոյն հակառակորդիս քով եկայ: Զարմանքով և սոսկումով տեսայ միայն հիմա, թէ սենեակին միւս ծայրը խոշոր հայելի մը կար, զոր առաջ չէի տեսած: Եւ երբ անոր մօտեցայ, իմ իսկ պատկերս՝ երերացող քայլերով՝ երեւցաւ, բոլորովին մահազոյն և արիւնով կէտկեռուած:

Բայց, ատիկա բան մը չէր: Հակառակորդու էր՝ Ուիլսոնը — որ մահով բորուած առջևն կը գտնուէր իր դիմակը և վերաբերն գետինն էր նետած: Հագուստին իրապանիւր մասնիկը ճրդ իմինիս պէս էր, ոչէմքն իրապանչիւր զիծը կը նմանէր իմինիս՝ կէտը կէտին:

Ուիլսոնն էր այդ բայց այլևս երկար ատեն չլինցեց. կարծես թէ ես զիս կը լսէի, երբ կ'ըսէր ան.

«Դուն յազդական մնացիր, և ես տեղի կու տամ քեզի: Բայց հիմակուընէ սկսեալ դուն ալ մեռած ես, մեռած՝ աշխարհին, երկնին, յուրին համար... Իմ մէջն ապրեցար դուն — և այդ պատկերին մէջ, որ բուկդ է, պէտք է տեսնես, թէ ինչպէս իմ մահուն մէջ զու զինք սպանեցիր կատարելապէս...»:

Բրգմ. ՅԱԿՈՒ-ԳՐԻԳՈՐ

Լեռնաց Ա. Պոս

### Պ. Պ. ՈՒ Թ. Ի՞՞Ն

Գթութիւն մեր ձեռքին որ հպած է միայն Անյալյալ ձեռքու մահարոյր տարփանքին. Վիրաւոր թուունի անս որը մեր հոգին Սենող կուրօրէն մըթշնչաղն իրկուան...

Գթութիւն այս համբէն մեր անցնող ոսքերուն Արիւնի հնափերով դէպ ի լսյօք վաղուան. Գթութիւն մեր աչքին որ յոյսերը կու լան, Մեր ծայնին հոգիուր սիրտին մէջ օրորուն...

Գթութիւն մնաց համար որ երազն երգեցինք Անպատում լըութեան տաւիղին վրայ ոսկի. Եւ անոր շափիւղան սեսլավառ զերդ երկինք

Մեր օրերը բանտող այս տրտում ոստանին կամարուած է արդէն խորութեամբ ցընորքի Ուր սիրտերն անհամար աստղերին կ'արիւնին:

ԱՐԵՒ-ԵՐԻԱՄ

### Գ. Ի Տ. Ա. Ա. Ն.

ԻՆՉՈՒ Ս. Ա. Տ. Ղ. Ե. Բ. Բ.

ԲԱՏԻՓԻԿ ԿԸ ԽԱՂԱՆ

(Եար. տես բազմ. 1928 էջ 226)

Ը. ԳԻՆԱԴԻԱՏՈՒԹԻՒՆ

Երկրիս շարժմամբ Արևու հեռաւորութիւնը զտնելու յօդուածիս վրայ ցննադատութիւն մը երեցաւ գաղ. Աստղ. ընկերութեան թերթին մէջ 1906 Ապրիլ, էջ 315. հոս ֆրանսերէնը կը զնեմ:

«Le P. Choren M. Sinan à Trébisondie, décrit un procédé de mesure de la distance de la Terre au Soleil. Considérant le triangle isoscèle formé par le Soleil et deux positions successives de la Terre à un jour d'intervalle, il propose de résoudre ce triangle dans lequel on connaît l'angle au sommet et la base.

Il nous semble qu'il y ait là un cercle vicieux.

La base (déplacement de la terre en un jour), résulte précisément de la connaissance exacte de la parallaxe solaire, il ne peut pas servir à la détermination. On obtient directement, soit par l'aberration de la lumière, soit par les déterminations spectroscopiques, mais alors la précision est bien faible et conduirait à une approssimation bien inférieure à celle résultante des autres méthodes ».

Երբ այս ցննադատութիւնը երեցաւ, կը զտնուէի Տրապիզոն ուր ոչ մի զիտական զրազուն կը զտնուէր. ունէի միայն Փլամմարիոնի «Ժողովրդական աստեղազետութիւն»ը և Դիլոնէյի «Աստղեազիտական ընթացք տարրական»ը. ինծի կը պակսէր կարեորն և հարկ եղաւ լոռութիւն պահել. Այսօր որ առիթ ունիմ նոյն տեսակ խընդորք վրայ զրել և նոյն իսկ ցննել և սահմանել աստեղաց հեռաւորութիւնը, հարկ է ինձ պատասխանել քննադատին, որպէս զի



կարենամ առանց արգելքի լնել հաշիւներս։ Քննադատը տակաւին նոր պաշտօնի վրայ էր Նկատմամբ աստեղարաշխական թերթին և նոյն քննադատն է որ ի՞մ այս զրութիւնն համարեց կարերը յօդուած՝ ետ առնելով պատպէս ի՞ր առաջի քննադատութիւնը։ Հոս մի առ մի պատասխաններս կը զնեմ։

Պատասխանները քննադատտին դիմ։ — Քննադատը կ'ըսէ. ա. «Մեզի կ'երեկի թէ հոս յոսի շրջան կայ. բ. Խարիսխն արդինք է արեային տեսանկեան ծանօթութեան և չէ կարելի սահմանելու ծառայել. զ. Այս խարիսխը կ'ունենանց ուղղակի շեղուով կամ երփնաւորումային սահմանումով. և զերջապէս. դ. Ճշդութիւնը շատ տկար է և կ'առաջնորդէ շատ ստորին մերձաւորութեան մը ցան ուրիշ եղանակաւ սատացած արդեանց։

Եթե պատասխանները քննադատութեան վերջի երեց մասերոն, հետևանքը պիտի ըլլայ պատասխան առաջին մասին։

Եթէ խարիսխը հետեւութիւն մէջ արեային տեսանկեան ծանօթութեան, պէտք է որ հոչակաւոր աստեղագէտներու բոլոր հաշիւնները, նոյն իսկ տարրեր եղանակներով, համաձայնէին խարիսխ կ'օրինակեմ հոս մի ցանի արդինք զոր Պ. Ա. Գիգմէն հաւաքած է իր «Երկինք» գրքին մէջ էջ 35, ցոյց տալու համար թէ յայտնի տարրերութիւն ունին։

Bessel avait trouvé par les discussions des observations des passages de Vénus du siècle dernier la parallaxe solaire égale 8,58

Poliowski Այս եղանակով, նոր սահմանումը 8,86

Winnecke, observation Mars 8,96

Hansen équation parallactique de la Lune 8,92

Stone 8,98

Le Verrier, d'après les mouvements de Mars, de Vénus et de la Lune 8,95

Galle, d'après les observations de la planète Flore 8,87

Fauchault d'après la détermination de la lumière 8,86

Cornu, vitesse de la lumière, détermination récente 8,88

Puisieux, premières résultats déduits du passage de Vénus en décembre 1874 8,88

Այս տասն արժէքներու մէջ չորս արդինք կը նմանին խարիսխ երկու երկու արդինք «Polowskii»ի «Faucault»ի հետ 8,86. և «Cornu»ինը «Puisseux»ի հետ 8,88. միւսները խարիսխ բուրովվին տարրեր են։

Բայց հոս կանգ չառնենք. կան նաև ուրիշ եղանակներ, որոնք Պ. Ա. Զ. Փէջ հաւաքած է իր «Ընթացք աստեղագիտութեան» գրքին մէջ. թ. հետ. էջ 221. իր խոսքեց հոս կ'ընդօրինակեմ։

«Voici le tableau de dix valeurs les plus récentes de cet important élément, obtenues par neuf méthodes entièrement différentes.

Méthodes	Par la parallaxe de Mars	8,85	
Géométriques	Par le passage de Vénus	8,79	
	1769	8,79	
	Par le passage de Vénus	8,71	
	1874	8,71	
8'',82	Par la parallaxe de Flore (Galle)	8,87	
	Par celle de Junon	8,79	
Méthode	Par l'inégalité parallactique de la Lune	8,81	
Mécanique	Par l'inégalité mensuelle de la terre	8,85	
8'',88	Par les perturbations de Mars et de Vénus	8,88	
Méthode	Par la méthode de M. Fezéan	8,799	
Physique	8'',81	Par la méthode de M. Fauchault	8,813

Հոս ալ այս տասն հաշիւներուն մէջ կը տեսնենք որ արժէքները երկու երկու խարիսխ կը նմանին, մասնաւուները բոլովովին տարրեր են, այսպէս։

առաջին	Տևանկեամբ Հըտակ	8'',85
	և սահական անհաւասարութեանց	
երկր		8,85
երկրորդ	Այսօ Արուսակի 1769	8'',79
	Տևանկեամբ Հերսոյ	8,79

Այս եթէ խարիսխը առաջ կու զայ տեսանկեան ծանօթութեանէն, այս տասնեհինգ տեսակ տեսանկեաններէն որունն ընտրելու մեջ՝ խարիսխը գտնելու համար եթէ այս եղանակները կը սահմանեն խարիսխը, ինչու իմ եղանակս պիտի չծառայէ նոյնը սահմանելու։

Ալեքնինը քննադատելու երրորդ մասը:  
« Խարիսխ ուղղակի կը գտնուի կամ  
շեղումով կամ երփնաւորումով »:

Զարմանալին այն է որ այն յօդուածիս  
մէջ յիշատակած էի թէ յետ շեղումով  
գտնելու երկրիս ընթացքը, կրնանիք խա-  
րիսխ գտնել և հաշինիս սահմանել, որով,  
ոն օբտին դրամականութիւնը  
էի: Բայց ուրիշ պատճառարանութիւն մ'կա-  
ն'ընենք: Տեսանը Տեսանկիւնը գտնելու  
համար այս աստեղագիտներու գործածած  
ինը զանազան եղանակները, որ կը նշանա-  
կէ թէ նպատակի մը և կամ արդինքի մը  
հանելու համար պէտք չէ պիտութիւնը  
սահմանափակել: Եթէ արդինք մը կա-  
րելի է ընդունուիլ բնարանական եղանա-  
կով, ոչ մէկ անտեղութիւն կայ մերձնա-  
կան եղանակով ալ փորձելու: Եթէ կա-  
րելի է ուղղակի լոյսի շեղումով գտնել,  
ինչո՞ւ անուղղակի պիտի համարով եթէ  
նոյն երկրաչափական ոնով գտնենք:

Արդէն ժամանակին՝ 1904ին Արխատար-  
ցոսի ոնով գտած էի Արևու հեռաւորու-  
թիւնը, ինչ որ 20 տարի վերջը հրապարակ  
հանեցի՝ յօդուած Գաղղ. աստղաբաշխա-  
կան ընկերութեան զրկելով. արդ երբ մէկ  
եղանակով հեռաւորութիւնը կը գտնուի,  
դիւրին է այնուհետև գտնել նաև Երկրիս ըն-  
թացքը երկվայրեկին մէջ՝ առանց ուղղակի  
շեղումի միջոցին: Ալր անզամ մը որ գտած  
էի թերատուզիին միջին երկայնութիւնը,  
դժուարին էր գտնել Երկրիս կորութիւնը որ  
կ'ընթանայ տարուան մը ընթացքին մէջ:

Ահաւասիկ իմ հաշիւս.  
Թերատուզի մը. 149026597.94 ն. զ. 8,1732638  
2 զ. 0,7981799  
հակ ն. տարու մը երկվայրեկեաներու 2,5009056(-10)  
ն. երկրի ընթացքը երկվայրեկի մէջ 1,4728491  
որ կը համապատասխանէ 29,67216 Հզմ.  
երկվայրեկին մէջ Երկրիս միջին հեռաւո-  
րութեան ժամանակի:

Կը տեսնուի թէ կարելի է ուղղակի զը-  
տնել Երկրիս տեղափոխութիւնը ամէն մը  
երկվայրեկան ժամանակամիջոցին մէջ,  
զատ շեղումի և երկնի սահմանումէն:

Անցնինը քննադատելու չորրորդ մասը:  
« Բայց այն ատեն նշութիւնը շատ տկար  
է և ամիտ առաջնորդէ շատ ստորին մեր-  
ձաւորութեան մը բան միւս եղանակով  
ունեցած արգեանց»:

Այս յօդուածս 1906ին Գաղղ. աստե-  
ղաբաշխական ընկերութեան զրկելէ ինն  
ամիս վերջը 1907 յունուարին մէջ պել-  
ճական ընկերութեան աստղաբաշխա-  
կան թերթին մէջ էջ 28-29 երեցաւ հե-  
տեւեալ բացատրութիւնը՝ զոր հու կ'ընդ-  
օրինակեմ. «M. Küstner լո պրոֆեսուր  
դիրեկտոր օբյեկտուարութիւնը կոր  
դիրեկտուար դիրեկտուար կ'ընդունակութիւնը».

Ուրեմն Պ. կլիստներ՝ երկնի միջօցաւ  
իմ գտածէս շատ հեռի չէ և իմս կը գտնուի  
ընդ մէջ երկու տեսակ տեսանկիւններուն:

Այսպէս ումանց համար է 8", 96. 8", 95.  
8", 93. 8", 92. 8", 88. 8", 87. 8", 86.  
8", 85. 8", 844. իմս է 8", 836384.  
իսկ ուրիշներու համար 8", 83. 8", 813.  
8", 81. 8", 806. 8", 79. 8", 71. 8", 58.

Այս տեսանկիւններէն կը տեսնուի որ իմս  
չէ շատ տկարը, ինչպէս վճռեց ըննադատս  
և բաւ թէ պիտի առաջնորդէ շատ ստո-  
րին մերձաւորութեան՝ բաղդատամամբ ուրիշ  
ոնով գտնուած արդինքին. այլ ընդհա-  
կառակն պէտք է ըսել թէ կ'առաջնորդէ  
աս միջին արդինցներուն, ինչ որ այլը ու-  
րիշ եղանակաւ կը ստանան: Քննադատս  
իմ յօդուածս յորի շրջանի դիրքի մէջ հա-  
մարեցաւ: Եթէ գտած ըլլայի այս հեռա-  
ւորութիւնը տեսանկեան միջոցաւ և անոր  
միջոցաւ փորձէի գտնել տեսանկիւնը, այն  
տեսն ստուգիւ յորի շրջանի մէջ կը լայի-  
րայց Երկրիս օրուան մէջ տեղափոխու-  
թիւնը, Երկրիս շառավիզը և զազաթին  
անկիւնը արևային տեսանկիւն չէ, ուրեմն  
այս եղանակը յորի շրջան չէ, այլ ոճ մը  
որ շատ պարզ է և մի և նոյն ժամանակ  
շատ ալ ճիշդ:

(Տարյարենի)

Հ. թ. Աւելանաւ